



Ա Մ Ա Գ Ի Ր

Եօթներման Տար
Թիւ 12.

Դեկտեմբեր 31.
1872.

ԵԶԳԵՑԵՐԵՐ ԲԵՐԵՄԻՐԵԿԵՐ ԵՒ ԳՐԱԳԻՏԱԿԵՐ

ԲԵՐԵՄԻՐԵՐ ԿՐԹԱՌԹԻՒՆ

ԵԲՐԵԻ Ս.Թ.Ա.ԶԻՆ ԽԱ.ԲԻՍԽ ԸՆԿԵՐԾԱԿՈՆ ՇԲՆՈՒԹԵԱՆ (*)

Անգեալ ամսոյ Ակնի միջացաւ
խառացած էինք ցուցնել մի առ մի
թէ բազ են գրեթէ աղդային ամեն
գպրացաց արգի անկերագործն վիճակին
գլխաւոր պատճառները։ Կախ՝ տես-
նեմք թէ գպրացի մը ոչ նիւթական,
այլ բարոյական կազմութիւնը բնէ է։
Ըստ հանուր առմամք երբ գպրաց կ'ա-
սեմք, կ'իմանամը ուստանաղներ, ուսու-
ցիշներ և սոցա վերայ հսկող և համա-
րառու պաշտօնեայներ, կամ աւե-
լի պարզ ասեմք, գպրաց մը գպրաց
լինելու համար պէտք է լինին աշա-
կերտներ, նոցա վերայ հսկող կառա-

վարիչներ, աշակերտաց պէտք եղածը
ուսուցանալ վարժապետներ և գպրա-
ցի թէ նիւթական և թէ բարյական
պիտոցը հսկացալ մի հսկաբարձու-
թիւն։

Ակրայն հսկ նկատնութեան ար-
ժանի կէտ մը կայ, զօր պէտք է բա-
ցառութեմք, այն է գպրացի մը հսկա-
բարձութիւն ասելով, գպրացի մը կա-
ռավարիչ և վարժապետ ասելով բնչ
պէտք է իմանամք, որովհեանեւ առանց
ասմաց նշանակութիւնն իմանալու ի-
րենց պարաւոց համեմատ չեմք կարող
գպրաց ունենալ (իւր բուն նշանակու-
թեամք)։ Դպրացի մը հսկաբարձու-
թիւնն պարտաւորութիւնն է իւր ան-

(*) Հարունակութիւն և վերջ, տես թիւ 11.

միջական խնամոց եւ հսկողութեան յանձնուած դպրոցին պահանջեալ կա. նոնաւորութեան վերայ հսկել, սէտք եղած ամեն պիտոցը հոգալ իւր ժամանակին և իրեն հաստատած դպրոցական ամեն պաշտօնէից պարտակատարութեանց մեծ հոգ և ջանք ունենալ. Վարժապետի մը սրբազն պարտազութիւնն է երկու բառով իրեն տրուած ազգային մեծ աւանդը, աւելի ձիշտ է ասել ազգին աղադայն կենդանի և անարատ պահել, ազգային մանկութիւն բարոյական եւ կատարեալ մարդ առնել: Լառավարչի մը առաջին և նուիրական պարտաւորութիւնն է իւր կոչման եւ պարտաւորութեան համեմատ իրեն յանձնուած մանկանց բարի օրինակ լինիլ իւր անբիծ վարուք և բարուք և նոցա բարոյական ամեն ուղղութեանց հոգ ունենալ:

Ասկէց պարզ կ'երեւի, որ երբ դպրոցի մը հոգաբարձութիւնը, վարժապետն ու կառավարիչը պարտաճանաչ և պարտակատար մարդիկ լինին, կարելի չէ ասել, որ նոյն դպրոցը կատարեալ ուղղութիւն չունենաց առիւր նպատակն. և կարելի չէ ասել, որ այդ օրինակ դպրոց մը մասնաւոր աղջի մը, կամ ընդհանուր մարդկութեագութակար ըլ կրնար լինիլ: Որովհետեւ ուր պարտուց անթերի հատուցում կայ, հոն իրաւանց երաշխատաւորութիւն ես կայ, և ահա ամենամեծ սկզբան մը սոյն երկու տարրերըն են հիմն և խորիս ամեն կարգաց և օրինաց և ասնք են մարդկային ընկերականութեան առանցքին երկու բեւեռքը, որոց վերաց կը թաւալի իւր ոլորտին մէջ միշտ դէպ ՚ի յառաջադիմութիւն:

Եր՝ թողով գաւառացւոյն դրագոցները մէկ կողմ, ուր տակաւին աւելի հաջի խնդիրն է յառաջընթաց, քան դաստիարակութեան և իրաւութեան մէծ

խնդիրն, և այս նորա համար մէջադրանք մը չէ նկատելով իւր նիւթական անձուեկ վիճակին. սակայն այս եւս ասելով, չեմք ուզեր արդարացնել դրագոցաց մասին նորա ցուցած սառն անտարբերութիւնը. որովհետեւ եթէ լաւ քննեմք, ակն յայտնի պիտի տեսնեմք, որ այսօրուան գաւառացւոյն ուշքն ու միտքը գրաւող հացի խրնդիրը, որ իրօք ծանրակցու խնդիր մ'է, միմիայն բարեկարգ դպրոցներ ունենալով պիտի լուծուի: Վկասրկ մի ձը գենք գաւառաց կեդրոն համարուած Պօլսոց դպրոցաց վերայ, աեսնելու համար թէ պէտք եղած պաշտօնեայներն ունին: Վլ խոսաւ վանիմք, որ Պօլսոց ամեն թաղային դպրոցներն ունին իրենց յատուկ հոգաբարձութիւնքն կամ տեսչութիւնքը, կառավարիչ և վարժապետներ, բայց խնդիրն միայն ունենալուն վերայ չէ. այլ թէ ի՞նչ է նոցա գործերն, արդեօք իրենց պարտաւորութիւնքը ձգտիւ ՚ի գործ կը դնեն: Թէ այդ նուիրական պաշտօներն եւս իրենց շահատութեան կը րից և փառամուլութեան միջոց շննած են: Կարծեմ թէ՝ ըլ կայ մէկը, որ նոցա լաւ պաշտօնավարութեան մասին վըկայութիւն տայ, քանի որ հրապարակի մէջ կատարուած նոցա գործերը կը պատմեն իրենց ամեն դիտումներն ու նպատակները:

Հոգաբարձական պաշտօնը մեծ նըշանակութիւն ունի դաստիարակութեան մէջ իւր կոչմանն համեմատ. սակայն դժբաղդութիւն կը համարիմ ինձ ասել, որ մեր Վազգին մէջ ինչպէս ամեն սուրբ պաշտօնները անհմատ պաշտօնէից ձեռքով կորանցուցած են իրենց սրբութիւնը, նմանապէս այս: Որովհետեւ երբ մէկը հասարակութեան ծառայելու համար որ և իցէ պարտաւորութիւն մը կ'ըստուանէ,

պէսք է նորա համար ընդհանուրին բարին և օգուտը անձնական, անհատական և մասնաւորաց շահերէն նախադաս լինին, ապա թէ ոչ անհանրին կը լինի, որ ավարհիս մէջ հանրաշահ գործ մի կատարուի և օրէնք մը հաստատաւի . այլ ամեն ոք իւր անձը, իւր ընտանիքը միայն կը մտածէ . ուրիշն նպաստելու, հասարակութեան ծառայելու սկզբունքը, կամ աւելի պարզ ասեմք անյնուրութեան՝ որ թէ կրօնքով և թէ բնական օրինօք սրբագործուած է, եղջերուաբազ մը պիտի լինի առ հասարակ ամեն մարդկանց համար :

Ո՞ւր դպրոցաց հոգաբարձութիւնքը, կարող եմ ասել, որ այդ պաշտօնն ընդունած են, ոչ Ազգին օգտին ծառայելու բարի նպատակաւ, Ազգին մանկութեաց կրթութիւն և դաստիարակութիւն տալու համար, այլ միմիայն իրենց փառասիրութեան և անձնասիրութեան համար : Ո՞ւր, թէ և խիստ, այլ այս իրաւացի տողերը կը գրեմք ոչ թէ այս կամ այն գովիճու. և ուրիշ մը պարսաւելու համար, այլ միմիայն հասարակութեան օգտակար լինելու համար, այս մասին մէր խիզքը հանդարատէ, այլք ինչպէս կուզեն թողայնապէս դատեն : Եթէ հարցուի մեղթէ՝ ինչէն գիտէք Հոգաբարձութեց միայն փառասիրութեան համար պաշտօն ընդունելը . կը պատասխանեմք՝ թէ կարդացէք ամեն հոգաբարձութեան իւր դպրոցին համար պատրաստած հրատարակեալ ծրագիրը, որց մէջ իրենց կարողութենէն և ձեռըն հասութենէն, մեծանուն գիտութեանց դաս կը նշանակեն, շատ անգամ հրատարակութիւններով մեծամեծ խոստում ներ կ'ընեն, մեծանուն գիտութեանց դաս կը նշանակեն, շատ անգամ հրատարակութիւններ կ'երեւակայեն . եթէ մեկը ասոնց հրատարակութեանց հաւատ

ընծայելով՝ ուզէ երթալ ազօք տեսնել, բնաւ եղած հրապարակային խոստմանց համեմատ դասախոսութիւն ըլլ պիտի գտնէ . պիտի տեսնէ որ բնաւ օրինաւոր դասատու մը ըռւնին, ո՛գիտէ, թերեւս իրենց ծրագրաց մէջ կարգաւ իրարու ետեւէ շարուածուածուանց ինչ տեսակ բան լինելը իրենք եւս ըլլ գիտեն . թողումք այս մէկ կողմ, շատ անգամ եւս Հոգաբարձութեան մը հրատարակած ծրագրէն խաթուելով եթէ դպրոցը տեսնել ուզես, բնաւ դպրոցի հետքը անգամ ըլլ պիտի գտնես . որովհետեւ նա իւր ծրագիրը, որ հրատարակեց, ո՛չ թէ ազգին ծառայելու նպատակ ունենալը յայտնելու համար, այլ մէկ քանի պարզամիտ ծնողներ խաթելու համար, բայց երբ կը տեսնէ, որ իւր յօյն ՚ի դերեւ կ'ելէ, բնաւ դպրոցը ըլլ բանար պատճառաւ մը :

Ըստ՝ հրապարակի մէջ առանց կատարելու մէծամեծ խոստումներ ընել ինչ կը նշանակէ . ովլ կարող է ասել թէ, նոցա նպատակը փառասիրութիւն և անձնական շահ չէ՝ ովլ կարող է ասել թէ՝ հրապարակական ստախոսութիւն չէ . Հոգաբարձութիւն մը, որ իւր վսկէմ կոչմամբ պարտաւորութիւն ունի Ազգին աղայոց սրտին մէջ իրենց մատաղ հասակէն բարոյականութեան մէծ սկզբունքները արմատացնել ջանալ, երբ խիզք ջներ հրապարակաւ սուտ խօսելու . իւր փառամուլական ծրագրովը . ինչպէս կարելի կը լինի, որ նորա հաւատացուած մանուկները Աշգին օգտակար անդամ և Հայրենեաց ճշմարիտ զաւակ լինին : Ի հարկէ նոքա որք զոհուած են տգիտութեամբ հօգաբարձութեան մը փառասիրութեն, անշուշտ պիտի ճանաչեն ՚ի վերջ իրենց հօգաբարձուաց նպատակն եւ հոգին, պիտի ուստանին զայլ խաղելու

միջացնելո՞ւ ու հետըքնելո՞ւ : Աւ ահա
այս կէտէն կը սկսի ազգի մը թշուա-
ռութիւնը :

Հոգաբարձութիւն մը , որ պէտք է
պատկառելի լինի իւր գործերով , երբ
շատ անդամ իւր փառասիրութեանն
համար , իւր հաճայից համար իրեն
յանձնուած գարոցին մէջ , միամիտ
աշակերասց ներկայութեան վէճ եւ
կոխ հանելէ ըստուշնար . և մին
չեւ անդամ ՚ի գոյթագործիւն բաղ-
մաց կը համարձակի հրապարակ հա-
նել լրագրաց միջոցաւ , զօր անշուշո-
նոր ուսանողը մէծ հետաքրքրութիւնը
կը կարդան , այլ եւս նոյն հոգաբար-
ձութիւնը Բնէ ազգեցաւթիւն կարաղ
է բանեցնել կամուննաւիւր ձեռքին
տակ գտնուած պաշտօնէից , այն է
վարժապետաց և այլ այնպիսի պաշ-
տօնէից վերաց , կամ նոյն իսկ աշակեր-
տաց վերաց : Այն ժամանակ նոյն
գարոցի աշակերտ իրենց դաս սաստաց
աւանդած սկզբանց , վարուց և բա-
րուց կանոններուն հետեւին . թէ ի-
րենց հոգաբարձութեն տուած գործ-
նական օրինակին . անստորակցոյ վերջ
նոյն . որովհետեւ վերջինը աւելի բնա-
կան է ոչ միայն արայոց համար , այլ
ամեն աստիճանի եւ հասակի մարդ-
կանց , որք շատ դիւրութեամբ աշքի
աեսութեան կը հետեւին , քանի թէ
լազութեան : Թէ դատէ ամեն ոք
այս օրինակ պաշտօնավարութեան ա-
զետալի հետեւանքը . որ պարզ կեր-
պով կ'երեւի : Ինչպէս ասացի կրկին
կ'ասեմ , որ ազգային վարժարանաց
Հոգաբարձութեան վիճակը բնաւ-
տարբերութիւն չունի այս նկարագի-
րէն :

Աթէ վարժապետաց վիճակն եւս
՚ի նկատի առնուամբ , չեմք կարծեր , որ
տարբերութիւն ունենայ հոգաբար-
ձութեանց վիճակին , թէ և զայտ այն-

չոփի խիստ քննագատելու իրաւունք
չւնիմք , որավիճեան չունիմք Վզգին
մէջ վարժապետանոցներ , ուր նոն
նպատակին ծառայելու համար մարդիկ
պատրաստուին և անկի ելելէն վերջը
պարաւառուած լինին նոյն պաշտօնիւ-
Վզգին ծառայելու :

Այս պակասութիւնը մէր Վզ-
գին համեր մեծ գոյթազդութիւն
մ'է : Վրեմէ ազգային ամեն վար-
ժապետաները թաղախին դպրցներէ
յառաջ եկած են . շատ քիչերը կ'ե-
րազոցի մէջ ուսած են . բայց իրն
գիրը հսկ կամ հոն սովորելուն վերաց
չէ , այլ օրինաւոր կերպով պաշտօն
վարելուն վերաց : Աթէ այսպէս չը լի-
նէր , այսինքն որ և իցէ պաշտօնէկ մը
իւր պաշտօնին մէջ անթերի լինելը
պահանջնելու իրաւունք չունենայինք
զոնազնն նկատումներով պիտի առէ-
նիք . այն ժամանակ , որ Վզգին մէջ
յուզուած ամեն խնդիրներն հիմ եւ
նշանակութիւն չունին . օրինակի հա-
մար ոչ կաթողիկոսական , ոչ տռավճոր-
գական , ոչ եկեղեցականաց վիճակը
բարւորելու խնդիրը . վասն զի այս
խնդրոց առարկալը , թէ կաթողիկոսը ,
թէ առաջնորդը և թէ եկեղեցակա-
նը իրենց ներկայ պաշտօնին համար
կանխագյնի պատրաստութիւն չին
ուսած և ոչ կրթութիւն ստացած .
այլ կամ կուսակցութեան մը ձեռքը ,
կամ որ և իցէ մէկ գարձուածով նոյն
աստիճանին կամ պատույն հասած
են . բայց միթէ այս արգելք մ'է ,
կաթողիկոսն պահանջելու իւր խոստ-
մանց և պարտաւորութեանց անթերի
կատարումը . միթէ առաջնորդի մը
կանխաւ առաջնորդ ական պաշտօնի
կրթութիւն ըստանալը արգելք մ'է
պահանջելու , որ ձանընայ իւր պարտա-
ւորութիւնքը , ձանընայ իւր կոչումը ,
ձանընայ Վետարանի պաշտօնէութե-

բուն ոգին և իրեն յանձնուած ժողովուրդը , Քրիստոսի հոտը արածէ , “Աչ իրեն և տիրելով վիճակացն , այլ լինել օրինակ հոտին ու Անտարակցուարդելը մը զի այս կէտերուն մէջ պէտք եղած օրինաւորութիւնը եւ պարտակատարութիւնը հաստատելու համար : Ամանապէս վարժապետաց հոս կամ հոն սովորելը արգելը մը չէ իրենց պաշտօնին ճշդութիւնը պահանջելու համար :

Չեմք կարող ասել , որ Վզգին մէջ գտնուած ամեն վարժապետները լաւ հասկացած են և դիտեն . թէ ի՞նչ է վարժապետական կոչումը և կամ գիտ ց զները չեմք յուսար որ ՚ի գործ կը դնեն : Վիտեմք վարժապետներ , ոքք իրենց դասախոսութիւնը ինչ որ է , ճարտասանութիւն կամ քերականութիւն , նոցա աւանդումը միայն իրենց պարտաւորութիւն համարած են . սա կրոյն այս չէ վարժապետական կոչումը Վարժապետ մը ինչ պարտաւորութիւնը որ ունի աշոկերաց մաւառը մշակութեան մասին , նոյնը և աւելի պարտաւոր է նոցա սրաի և զգացման մը շակութեան մասին , վասն զի մարդ մը առանց սրաի կրթութեան լոկ խմացականութեամբ ուրիշ բան մը չը լինիր , այլ ընտանեցած վայրենի մը :

Ահաւասիկ այս ամենը ապացոցներ են , որ մեր Վզգը , որոց իրեւ թէ դաստիարակութեան և կրթութեան կարեւորութիւնը խիստ զգալի եղած է , տակաւին բնաւ չէ հասկացուծ թէ ի՞նչ է դաստիարակութեան տարերքն ու հիմունքը , չէ հասկցած , որ ճշմարիտ կրթութեան խարիսխը բարցականութիւնն է , առանց որոց տղայք որչափ կուղեն թող գոց լինեն Վաճէն Քաճէն Քերականութեան ամեն կանոնները և Ադոնի Շարտասանութեան ամեն ձեւերն ու կանոնները , բնաւ բան մը սո-

փորած չեն լիներ . քանի որ սրաելնին ամենեւին զուրկ են բարյականութեամբ վսեմ և փրկարար սկզբունքներէն :

Դրեթէ վերը նշանակուած պաշտօններուն համանանն նշանակութիւն մը սաացած է նոյնպես կառավարչական պաշտօնը մինչդեռ եթէ իւր բուն նշանակութեամբ նկատեմք , սիստիտեսնեմք , որ մեծ գէր ունի կառավարիչ մը դաստիարակութեան և կրթութեամբ մէջ : Ասկայն մեր աղբայից համար բաւական է , որ դպրոցին մէջ տղայց գլուխը մէկը գտնուի , չը թողու որ տղայք ազմուկ և շփոթ հանեն . չըլսյ թէ պատահմամբ դպրոցին մէջ գրասեզան մը ծոփ , և թղթի կտոր ներ աեսնուին : Այս նիւթական աննշան կէտերն են իրենց ուշադրութիւնը գրաւ ողք : Ուսանողաց վարքը , բարքը , քաղաքավարութիւնը , պարկեշտութիւնը , և որ մեծն է բարյականութիւնը , որ մարդկային կենաց լոյն ու աղն է , ի՞նչ կըլսան թողըլսան , հոդ չէ այդ , բաւական է , որ արաւոքին անորն ու երեւցիթը պատրիէ լինին . ուսանողը բարցական ունին , թէ ոչընաւ նշանակութիւն չունի . վասն զի այնպէս համոզուած են , որ մէկու մը բարցականութիւնը կամ աներարցականութիւնը իւր անձին միա կը վերաբերի . մինչդեռ մարդկային ընկերութեան առաջին անկիւնաքարը բարցականութիւնն է . բարցականութեամբ միայն յարատեւած է և պիտի յարատեւէ ընդհանուր մարդկութիւնը . իսկ ընդհակառակին անբարցականութեամբ շատ ազգեր , շատ տէրութիւններ կործանած են և տակաւին պիտի կործանին :

Կառավարից փորձառու է իւր կոչման մէջ , թէ ոչ , ուսանողաց որոտէն մոլութեան , անբարյականութեամբ կուրմերն քանոյելու կորո՞լ է , թէ ոչ .

բնաւ նկատողութեան կէտեր չեն մեր ազգայնոց համար . բայց երբ մեր արզայք փոխանակ գպրոցին մէջ լաւ մարդիկ լինելու , գէշ լինին , կ'ասեմք որ գպրոցն եղու պատճառ առանց ամենեւին լիշելու . որ նոցու գէշ լինելուն նախ սպատճառը մէք եմք . որ բայթեաւ աղայք գպրոց զբկեցինք ոչ թէ կը թուելու և մարդ լինելու համար , այլ միայն փաղոցներէն և տունէն պահսելու և հեռանալու համար . եթէ այսպէս չը լինէր , հոգ պիտի տանէինք նոցա համոր լաւ և անձնուեր հոգաբարձուներ . բարոյագէտ դաստիարակներ և փորձառու կառավարիներ ընտրել :

Ասկէց աւելի չեմք ուզեր այս կէտերուն վերայ խօսիլ , թէ և կը խօստովանիմք , որ ասմէք՝ գրելու համար անսպառ նիւթեր են եւ այս շափով հասարակութեան օգուտ մը բրած չեմք լինիր . սակայն ներկայ գրածս իբրր համառօտ տեսութիւն համարելով , կը խօստանամք ուրիշ տութիւ այս խնդիրներուն վերայ ընդարձակօրէն գրել :

Որդարութիւնը պարագ կը դնէ մեր վերայ , որ այս կենսական խնդրոց մասին Ազգ . Վարչութեան ցուցած անտարբերութիւնը երկու խօսքով նրա շանակեմք : Ազգ . Վարչութեան տարեկան համարատուութեց մէջ ամենեւին չեմք տեսած Ազգային դաստիարակութեան վերաբերեալ խնդիր մը . չեմք լսած , որ այսպիսի խնդիրներ յատենի Ազգ . Վարչութեան ջերմ վեճաբանութեան նիւթ դառնան . նոյն խակ երեսփոխանական յաղովին , որ Ազգին գերագոյն ժողովն է , այս կենաց և մահու խնդրոց վերայ ոչ մի օր ուշդրութիւն չէ դարձուցած . չը կայ նորա Վատենագրութեանց մէջ այս մասին որոշում մը : Երաւի շատ խնդիր-

ներ կան Ազգ . Ժողովներու ատեանները և այնպիսի խնդիրներ , որոց լուծումը կարի գժուար և ծանր է , սակայն ներուի մեջ ասել , որ եթէ գիտնան , թէ նոցա լուծումը միմիայն բարւոր և օրինաւոր գպրոցները ունենալով միայն կը կատարուի , այսափ մեր Ազգի վիճակը յուսահատական չէր լինէր : Բարեկարգ գպրոցները գեղարաններ են . որոց մէջ ամեն տեսակ ցաւոց եւ վերաց կարելի է գեղ եւ գարման առնել : Այս օրուան մեր Ազգին ամենամեծ խնդիրը Վատառացւոց հարստահարութիւնն է , ըստ մեզ այս այնչափ կարեւոր չէ , որչափ դաստիարակութեան խնդիրը . վասն զի ազգի մը վերացնութիւնը , բարոյական գաստիարակութեամբ կը լինի , քսն թէ հարստահարութեան խնդիրներու զբաղելով : Ազգ մը հարստահարութեամբ չը կործանիր , բայց անբարոյականութեամբ եւ ագիտութիւն շատ ազգեր անցիշտակ ինկած են : Թողլ մեր նախնիքներէն աւելի հարստարուած չը լինիմք , թողլ նոցա կիայն , քառորդին չափ աղեափ եւ վատառանդութեանց մատնուած չը լինիմք . այսու ամենայնիւ երբ նոցա կեանքը մեր աչքին առջեւ կը պատկերացնեմք , քաղցրութիւնը կը կըզգամք , երբ նոցա գործքերը , սիրագործութիւնը կը ընթերցասիրեմք , մեր հոգին կը զմնայի . վասն զի նոցա կենաց մէջ կենդանութիւն կը գտնեմք , նոցա արարմանց մէջ Ազգային շնութեան հոգի , իղձ և եռանդ . կը գտնեմք . մինչ գեռ այսօր տասն և իններորդ գարուամէջ , որ ամեն ազգաց համար յառաջադիմութեան և աղատութեան դարէ , մեր Ազգի կեանքը բոլորովին հաշմատեր է , ազգայնութեան ոգին խպառ մեռած է մեր մէջ :

Ուրեմն ձգելու եմք մէկ կողմէ հա-

ըշատահարութեան խնդիրը , առաջնորդական և այլ սցսպիսի ամեն խրնդիրները , ամենամեծ հարստահարութեան խնդիրը նկատողութեան առնումք , բարոյական հարստահարութեան խնդիրը լուծելու աշխատիմք ազգովին . խաւարի հարստահարութեան առաջքները առնել ջանամք լուսոյ զարգացմամբ և ծաւալմամբ . եթէ ոչ 'ի զուր են Ազգ . Ա արջութեան նիստերը , 'ի զուր Արեսփոխանական ժողովց գումարումները . 'ի զուր Արմական ժողովց , Արթական , Դատաստանական խորհրդոց ժողովումը . քանի որ բնաւ երբեք օգուտ մը ամենափաքք նպաստ մը ըլ պիտի կարողանան ընել Ազգին ճշմարիտ յաւաջադիմութեան :

Հարոյական կրթութեան պակասութենքնենին յառաջ եկած Ազգին ազգաները . քանի կը նկատեմ , քանի կը շոշափեմ , այնչափ արդար զարոյթու կը շարժի , այնպէս որ՝ եթէ իրաւունք ունենայի . բարձրագույն պիտի աղաղակի . ժողով Արեսփոխանական , դադրեցմւր կոնդակի , կաթողիկոսի , ընտրութեան , քննութեան փառասիրական և տարապարտ խնդիրներն և մը տագրութիւնդ ազգային բարոյական եւ մուաւորական կենաց վերայ գարձուր : Դաւառացի Հայք , Պրուսացիք , Վանցիք , Խզմիրցիք , և այլն . թողէք առաջնորդական վայրապար խրնդիրներն և ձեր ուշադրութիւնը ձեր ընտանեաց և զաւակաց վիճակին վերայ գարձուցէք :

Ազգային լրագիրները , թողէք ամօթակի իմաստակութիւններն , թողէք անձնական կափի յարձակումներն , թողէք անբարոյական և գայթակղեցուցիչ հրատարակութիւններն եւ ձեր կարողութեան ըսփով (եթէ ունիք) ջանացէք Ազգին օգտակար խորհուրդներ տալ իւր վիճակին վերայ խորհե-

լու . աշխատեցէք շահաւետ յօդուածներ հրատարակել ընթերցասիրելու :

Եթէ իշխանութիւն ունենայի , բրիստոսեան խարազանաւ պիտի հաւածէի խուովայոց ժող վականներն ժողավաներէն . շահամնդիր և երկպառակիչ առաջնորդներն առաջնորդարաններէն , որոնք ազգային ցաւոց վերայ ցաւ կը յաւելուն և աղէտից վերայ աղէտք :

Եթէ իշխանութիւն ունենայի խարազանակոծ պիտի առնէի ամեն վ. աթար պաշտօնեայներն և պիտի արտաքսէի առելով անիրաւներ , Ազգային տունըսուրբ է . Ազգային գերդաստանի յաշկը աղօթատեղի է , մի շնէք վաճառափողոց շահամնդրութեան , մի առնէք տեղի անբարոյականութեան , մի շնէք վայր խուովութեան և սպանութեան , մի շնէք այր աւաղակութեան :

Եթէ ձայնա համեր , պիտի ասէի կաթաղիկոսներուն , Պատրիարքներուն , և ամեն Ազգին ընարուած հովիւններուն , թողէք պատիր փառասիրութիւնն , թողէք աշխարհականութիւնն , թողէք խաւարի գործքերն , և ջանացէք խաղաղութիւն հաստատել Ազգային ընտանեկան կենաց մէջ . ջանացէք Ազգային բարոյական և մուաւորական վերակենդանութեան մէծ , ամենամեծ գործոյն պաշտօնեայք հանդիսանալ Վասն զի զայս կը պահանջէ մարդկութիւնն , զայս կը պահանջէ Կսառւած :

Գ. Ս. Խ.